

« նշաններ կտըրուին . ինչպէս որ վարշաւի « վախճանեալ արքեպիսկոպոսին յուղարկա- « ւորութեան թափօրին ժամանակը զանազան « նշաններ ու դրօշնիր տարուեցան որ խոռ. « վութիւն հանելու եւ կիթուանիան կեչաս. « տանի հետ միացընելու մաքով էին : Հոռվ. « մէական կաթոլիկ քահանաներէն ոմանց գա- « ւաճանութեամբը եւ մեզապարտ գործա- « կցութեամբը՝ կաթոլիկներուն տաճարները « տէրութեան դէմթշամութիւն ցուցընելու « տեղեր դարձան : Քահանաները գերագոյն « իշխանութեան դէմ ատելութիւն ու ան. « պատկառութիւն կքարողեն : Եկեղեցիներուն « ներսն ու դուրսը տէրութենէն արգիլուած « երգեր կերգեն , խոռվութիւն հանելու մըտ. « քով ստակ եւ ուրիշ բաներ կժողվեն , եւ վեր. « ջապէս տեղ տեղ վեհափառ Կայսեր համար « մեծահանգէս օրերուն եղած մազթանկները՝

« նոյն արգիլեալ երգերով կխափանուին : « Սոքա ամէնն ալ այնպիսի յանցանկներ են « որոց համբերելը կարելի չէր : « Ասոր համար , որպէս զի երկրին խաղաղա. « սէր բնակիչներուն հանգստութիւնը պահ. « պանուի , եւ հասարակաց բարեկարգութիւ- « նը նորէն հաստատուի , կեչաստանի թագա- « ւորութիւնը՝ ըստ հրամանի Վէջլֆլի՛ ԿՈՅ. « Սէր Թագաւորին՝ կհրատարակուի ի պատե- « րազմական վիճակի , ասոր հետ մէկտեղ հա- « նուած կանոններուն համեմատ » :

— Քիեվի , Փոտոլիոյ եւ Վոլինիոյ ընդհա- « նուր Կուսակալը այն կողմի կեչացի բնակիչ- « ները զինաթափ ընել տուաւ , եւ Ժիթոմիր քաղաքը պատերազմական վիճակի մէջ հը- « րատարակեց Կայսերական հրամանաւ՝ սեպ- « տեմբերի 21-ին այն քաղաքին մէջ պատահած « անկարգութեանց համար :

Մ Ա Ն Բ Ա Լ Ո Ւ Բ Ք

ՆՈՐ ԿԱՅՍԵՐԱՇԽՆՈՐՃ ԱՐՏՕՆՈՒԹԻՒՆ ԽԱԼԻՊԵԱՆ ՌԱՍՈՒՄՆԱՐԱՆԻՆ ԱԶԳԻՍ ՀԱՅՈՅ.

Օտար տէրութեանց հպատակները Ռու- « սաստան որ կուգան , պարտական են՝ ըստ « օրինաց՝ իրենց անցագոյն տեղը առմասկ (պիկեր) մը առնուլ աեզական իշխանութե- « նէն , եւ ամէն տարի այն տոմսակը նորոգել՝ « երկու բուսլի վճարելով : Խալիպեան Ռւսում- « նարտին մէջ այնպիսի օտար հպատակներ « անպակաս լինելով , ըստ խնդրոյ վերատես- « չին եւ ըստ առաջարկութեան Ընդհանուր

Կուսակալին Նոր Ռուսիոյ՝ Կայսերական վրձ- « ով Հրովարտակ ելաւ , որ այսուհետեւ Խա- « լիպեան Ռւսումնարանին մէջ սովորով օտար « տէրութեանց հպատակ աշակերտներուն՝ վեց « տարուան համար անցագիր տրուի քաղաքա- « կան իշխանաւորէն . իսկ նոյն Ռւսումնարանին « կամ անոր Տպարանին մէջ ծառայով աշխա- « տաւորաց՝ քանի տարուան որ բռնուին՝ այն- « քան ժամանակի համար տրուին անցագործ:

ՓՈՍՍԱԼԻԱ , ԵՒ ՆՈՐԱ ԿԱՐԵՒՔԸ ՊԱՊԻՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՆ ԽՇԱԽԱՌԵԱՆԸ ՎՐԱՅ .

Հայրն Փասսալիս՝ Խտալիոյ անուանի աս- « տուածաբաններէն մէկը՝ մօտերս տեսրակ « մը հաներ է լատիներէն , յորում կցուցընէ- « նախ՝ թէ պապին աշխարհական իշխանու- « թիւն ունենալը հաւատոյ մասն չէ , հարկա- « ւոր բան մը չէ . եւ երկրորդ՝ թէ պապը պար- « տական է Խտալացւոց հետ համաձայնելու , ա- « պաթէ ոչ՝ ինքը պատճառ կլինի այն մեծ հեր- « ձուածին որ պատճառ է գալու եւ Խտալիան « պապէն բաժնելու : Ուրիշ խօսքերուն մէջ այս « ալ կըուէ բարակամիտ կրօնաւորը . « Ո՞վ է « այն կոյրն որ չտեսնէ որ Խտալացիք շատ ցա-

« ւալի վիճակի մէջ են . այնպէս վտանգա- « ւոր՝ այնպէս մերձաւոր է խտալական եկե- « ղեցւոյն քակուումն որ առջեւն առնուլն ան- « գամ շատ դժուար բան է : Ահա արդէն ե- « կեղեցականաց մեծ մասը աշխարհականաց « մեծ մասին հետ անհամաձայն է . ահա ար- « դէն շատ եպիսկոպոսներ իրենց ժողովուրդ- « ներէն ղատուելու վրայ են , եւ ինքն իսկ « պապը նզուելու ելեր է Խտալացւոց ազգը : « Կարծես թէ այն երկու իշխանութիւններէն « որ ունին եկեղեցականք կապելոյ եւ արձա- « կելոյ , միայն կապելու իշխանութիւնը մը-

« նացեր է ձեռքերնին, ուստի եւ իրենց բան « գործ ըրեր են նզովել՝ բանագրել՝ անիծել « այն բանն որ խտալիոյ մէջ ամէն մարդ, « մեծ ու պղախկ, բոլոր սրտով կփլնտուէ ու « կցանկայ» :

Յայսնի է որ Փաստալիային այս գրուածքը շատ մեծ շփոթութիւն ձգեր է հռովմէականաց մէջ, բայց իրեն հոգը չէ. այժմ Յիսուսեանց ընկերութենէն բաժնուեր ու Ֆիորենցա քաղաքը առանձին նստեր է: Առմոնիա ըսուած պատական լրագիրը Փաստ-

լիային երեսին կղարնէ անոր ուրիշ տաեն՝ այսինքն 1860-ին՝ գրածները ի պաշտպանութիւն պապին աշխարհական իշխանութեանը, եւ թերեւս իրաւունք ունի անով Փաստալիային կարծիքը փախելուն մեղագրելու. բայց անով չկրնար նորա խօսքերուն ոյժը կոտրել: Փաստալիային վերջի գրուածքը ոչ ապաքէն այն ատեն կըսուէր հակասական ու անզօր գրուածքը՝ երբոր հակասութիւնը մի եւ նոյն տետրակին մէջ լինէր, եւ ոչ թէ 1860-ին ու 1861-ին գրածներուն մէջ:

ՇԽԱԾԱՆԻ ԵՒ ՑԱՅԻ ՎՐԱՅ

ՆՈՐ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆՔ.

Տարւոյս յուլիսի 1-ին Կայսերական վճռով հաստատուեր է ծխախոտի վաճառքին վրայ եղած նոր կարգադրութիւնը, որոյ համառօտութիւնը կարող են տեսնել ոուսերէն գիտցողները ամսագրոյս ոուսերէն մասին մէջ:

Զայ խմելու սովորութիւնը քանի որ տարածուեցաւ նուսաստանի մէջ, աւելի զգալի եղաւ նաեւ անոր թանկութիւնը. ուստի տէրութիւնը նոր կանոններով չայի առուտուը դիւրացուց ու աժընցուց: Մինչեւ ցայտմ Ձինու չայը՝ միայն ցամաքէն, այսինքն Քեահթա քաղաքին վրայէն կուգար նուսաստան. ծովէն բերելու հրաման չկար.

Քեահթայէն բերել տուող ու ծախողներն ալ միայն քանի մը հարուստ վաճառականներ էին' որ իրենց ուզած գինը կդընէին չային վրայ: Բաց յայնմանէ, Քեահթայէն ո'րչափ չայ գնուելիքը մինչեւ ցայժմ որոշուած էր, այսինքն այսքան արծաթի կամ ոսկիի չայ պիտի գնուէր. եւ միայն ապրանքի փոխանակութեամբ կարելի էր աւելի բան առնուլ. մաքմն ալ շատ ծանր էր: Այժմու նոր կարգադրութեամբ Քեահթայի մէջ առուտուը ընողները հրաման ունին' ո'րքան չայ որ ուզեն' առնելու, թէ՛ ցամաքով եւ թէ ծովով նուսաստան բերելու, եւ չափաւոր մաքս վճարելով ծախուլու ըստ սահմաննեալ կանոնաց:

ԹՀՌԴՌՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԸ ԴՐՈՒՅԵԼՈՒ ՈՐՈՇՄՈՒՆՔ.

Ներքին գործոց Ոստիկանարանին ամսագրոյն մէջ ծանուցուած է որ ըստ առաջարկութեան Կուսակալին նոր նուսիոյ՝ Կայսերական հրամանաւ որոշուեր է որ թէոդոսիոյ

մէջ առանձին քաղաքապետ մը գրուի, բայց միայն' երբոր այս քաղաքէն գէպ ի Մոքուաշինուելու երկաթուղոյն աշխատանկները առաջ տարուին:

ՄԻԱՅԻ ՆԱԽԱՆԴԱՅ ԲՆԱԿԻՉՆԵՐՈՒՆ ՈՒ ԼՐԱԴՐԱՅ ԵՒ ՕՐԱԳՐԱՅ ԹԻՒԲ:

Ամերիկայի Միացեալ Նահանգաց բնակիչներուն քաղմութեանը նայելով, այն տէրութեան մէջ հրատարակուող օրագրաց եւ լրագրաց թիւը ուրիշ ամէն տեղիններէն աւելի է: Բնակիչները 1790-ին, այսինքն ասկէց 72 տարի առաջ, 4 միլիոնի հազիւ կիասնէին. 1861-ին 31 միլիոն ու կէսէն աւելի են (31,641,977). Սոցա մէջ 27 միլիոն ու կէսը ազատ են, 4 միլիոնը ստրուկ կամ գերի: Ետքի տասը տարուանս մէջ ընդհանուր բնակչացը վրայ աւելցեր է 8 միլիոն 450 հազար հոգի:

Գրեթէ նոյնպէս շուտով, գուցէ աւելի ալ շուտ աներ է այն երկրին մէջ օրագրաց եւ լրագրաց թիւը: 1725-ին այն տեղը կայ եղեր 34 լրագիր,

1790-ին 72, 1800-ին 200, 1830-ին 1000, 1850-ին 2800, իսկ 1860-ին՝ 5253: Սոցա մէջէն 324-ը կրօնական գրուածքներ են, 61-ը երկրագործական, 44-ը բժշկական, 26-ը առեւտրական, 13-ը ժուժկալութեան, 10 հատը երկաթուղեաց, 19 հատը բնական եւ չափարանական գիտութեանց եւ արուեստից, 8 երաժշտական, 6-ը իրաւագիտական, 14-ը մասնաւոր ուսմանց եւ ընկերութեանց, մնացած 4728 հատը քաղաքական: Այս ամէն լրագրաց եւ օրագրաց մէջ 253-ը գերմաններէն կը հրատարակուին, 16-ը գաղղիարէն, 4-ը սպանիարէն, 3-ը իտալիարէն, 2-ը շուետերէն եւ 1-ը իշնդկերէն. մնացածը անգղիարէն: